

Առաքել Միւնեցի. Ազատագրող: Հատարակեց Հ. ՄՊՐՏԻՉ
ՊՈՏՈՒՐՈՅԱՆ, Վենետիկ 1907, էջք ԺԶ+332:

Գեղեցիկ ձեռնարկութիւն մըն է միջնա-
գարեան հայ բանաստեղծութեանց զննական
հրատարակութիւնն, որ Վենետիկի Միկթարեան
Մեծ. Հ. Պոտուրեանի անխնջ գործունէութեան
շնորհիւ կը յառաջանայ: Հ. Պոտուրեան
որ արդէն ծանօթ է իւր հմտացեց նման հրա-
տարակութիւններով, ներկայովս կը հրատարա-
կէ Առաքել Միւնեցու տաղաչափեալ Ազամ-
գիրքը, որ կը կազմէ Գ. Հատուրի «Թանգարան
հին եւ նոր պոլութեանց», «Ի յիշատակ
Մկրտիչ Էմիլի» հրատարակութեան շարքին:

Առաքել Միւնեցու այս գործն առաջին
անգամ չէ որ կը ծանօթանայ, արդէն կրկին
պագագրութեամբ ըջո սեռած էր Ի Վ. Պոլիս
1721ին եւ 1799ին, սակայն ինչպէս կը
նկատէ հրատարակիչն «այդ հին պագագրու-
թիւնը գժբախտաբար պակասաւոր է, եւ շատ
սեղ փոփոխուած (անշուշտ տպագրողէն) եւ
դարձեալ» հոն կը պակտի ամբողջ երկրորդ
գիրքը: Իւրեք այս վիճակին մէջ աւելորդ չէր
յամենայն դէպս «երրորդ պագագրութեամբ...
կենդանացընել զայն»: Միւնեցի իւր Ազամ-
գիրքով կը նկարագրէ տաղաչափորէն ծախա-
ծնողաց սկզբնական երջանիկ եւ յետոյ անկեալ
վիճակը. նաեւ ընելով խորհրդակոն համեմա-
տութիւն մը Ազամից Գրիստոսի եւ Եւայի՛
Ս. Կուսին հետ, իրեն առաջնորդ ունենալով
բաց ի Ս. Պրքէն նաեւ Ազամից եւ Եւայի
անուամբ շքող անվուեր «Ազամգիրքն», որ
Զ-ի դարուն արդէն հայերէնի թարգմանուած
էր: Ազամգիրքը երեք բնագիր կը ներկայացընէ
հոս. երեքն ալ տարբեր իրարէն, բայց նոյն
բովանդակութեամբ. ինչպէս կը դիտէ հրա-
տարակիչն՝ Առաքել երեք անգամ խմագրած
է նոյն նիւթն, մո՞նք անգամուն նորանոր յաւե-
լումներով եւ զեղումներով: Առաջին խմա-
գրութիւնն է ներկայ հատուրի Գ. գիրքը (էջ
275—327) գրուած 1401ին. երկու տարի
ետքը գրած է երկրորդը (էջ 237—272)
1403ին: Այս երկրորդ գիրքը ամէնէն հա-
մառան է, որուն վրայէն խմագրած է առաջին
գիրքը (էջ 1—232) գրուած մի եւ նոյն տարին
ըստ յիշատակարանին: Առաջին գիրքը ամէնէն
ընդարձակն է վասն զի կը տեսնուի որ «եր-
կրորդ գրքին իմաստը ընդարձակելով եւ ճա-
պողելով եւ մի եւ նոյն իմաստը երկու երեք
անգամ կրկնելով... կ'աւարտէ» ենն: Մեծ.
Հ. Պոտուրեան հակիրճ յառաջարակէ մ'ետքը,

որ կը խոսի նաեւ առաջին Ազամգիրց կրկին
խմագրութեան վրայ, կ'անցնի (էջ Ժ—ԺԲ)
տեղեկութիւն տալ մեզի Ա. Ազամգիրց հրա-
տարակութեան համար գործածած ձեռագրաց
վրայ՝ թուով 10: Յիշատակեց միայն Ա. օրի-
նակը գրուած 1475ին, Ամասիա, որ ամենա-
հինն եւ կատարեալ օրինակն ըլլալով հրա-
տարակութեան հիմ անունուած է. մէկալ ձեռա-
գիրները աւելի յետագոյն ժամանակի գրչու-
թիւնը են, որոնց վրայ մանրամասն պիտի խօսուի
ոչլուր: Այս երեք խմագրութիւններէն եր-
կրորդն ամէնէն հազուադիւրսն է ձեռագրաց
մէջ, վասն չի ինչպէս կը դիտէ Մեծ. հրա-
տարակիչն Վենետիկոյ ճոխ մատենադարանին մէջ
երեք օրինակ միայն կրցած է գտնել, որոնց
հնագոյնն կը գտնուի Ազամգիրց լիակատար
օրինակին մէջ գրուած 1475ին, ինչպէս վերը
յիշեցնիք: Մեր Գատենադարանի թ. 381 Ազամ-
գիրց ձեռագիր օրինակն գրուած ԺԶ—ԺԷ
դարուց մէջ չունի այս երկրորդ գիրքը:

Ընդհանրապէս բովանդակ գործն ինա-
մեալ հրատարակութիւն մըն է, համեմատու-
թեամբ ձեռագրաց, որոնց ընթերցուածոց
տարբերութիւնները նշանակուած են մի առ մի,
ցանկալի էր շուտով տեսնել Միւնեցուց տա-
ղերու հատուրն, որ արդէն ընդ մասով կը
թուի:



Զ. ԹՈՐՈՍՅԱՆ — Ընթացք Թուաբանութեան. նախա-
կըթաբաններու համար (Ա. եւ Բ. տարբ.) Կովկաս.
Զ. Թորոսանի, Կ. Պոլիս 1908, էջ 167:

Պոր ըջո տեսու Զ. Թորոսանի հեղինա-
կած պատկերազարդ ընթացք Թուաբանութեան
անուն 157 էջ պարունակող գասագիրքը, որ
նախակրթարանի Ա. եւ Բ. ասրիներուն համար
պատրաստուած է եւ կը սորվեցընէ համարնը,
չորս գործողութիւն, ասանորդական եւ հաստ-
րակ կոտորակ ու կու այս երկրաչափական քա-
նի մը ծանօթութիւններ:

Սոյն գիրքն՝ ինչպէս արդէն հեղինակը
յառաջարանին մէջ կ'ըսէ, առաջնորդ ունեցաւ
է լէյսենի թուաբանութիւնը՝ որ իւր գիւրուաց
եւ դիւրբմունելի մեթոդին համար ամէնուն
կողմէ գնահատուած է մինչեւ հիմայ գաղղիս
հրատարականաներուն մէջ իրաւամբ լրագոյնը
գատուած է:

Ահա սոյն լէյսենի թուաբանութեան լաւ
յատկութիւնները շատ քեզ կը նշմարուին
նաեւ Թորոսանի թուաբանութեան մէջ եւ

Տեղիսակը շատ պատշաճ համարած է անոր ուղղութեանը հետեւելով :

Միայն թէ մեծ պակաս մը գործած է թորոսեան, երբ իր գործին մէջէն մտարական գրութիւնը բոլորովին ընդած է անոր վրայ համառօտել իսկ չէ խօսած, ըսելով թէ այս գրութիւնն սօսք եւ իրականին մէջ հոս ու էրքօ՞ճել է. գաղափար մը՝ որ յինքեան սխալ է: Ընդհակառակն մտարական գրութիւնը որոշոյ՝ եթէ ոչ թուրքիոյ մէջ, որ ըստ օրէ կը ներմուծուի եւ այսօր միթէ հաստատուած չէ՞ որ որպէս եւ թուրքիոյ այն քաղաքներն՝ որ Եւրոպայի հետ յարաբերութեան մէջ կը գտնուին՝ չափելու համար՝ նաեւ մտորը, կընելու համար՝ նաեւ հազարակրամը եւ հեղուկներու համար՝ լիտրն եւս ինչպէս նաեւ վաճառականութեան մէջ երբեմն ֆրանքն ալ կը գործածեն, չենք ըսել թէ օսմանեան չափերը, դրամներն ու կշիռները գրքէն վտարել եւ միմիայն մտարական գրութեան վրայ խօսել հարկ ըլլար, ընդհակառակն Տեղիսակը շատ լաւ ըրած է անգրական միութեանց վրայ մանրամասնօրէն խօսելով, բայց պէտք էր նաեւ ասոնցմէ ետեւ մտարական գրութեան վրայ ալ համառօտ մեկնութիւն մը տալ, ինչ որ անհրաժեշտ էր:

— 32երորդ էջին տակը իրր արաբական թուանշան թըրքականները ցոյց տրուած են եւ արաբականներն՝ իրր եւրոպական նշանակուած: Միթէ մեր այսօր գործածած թուանշաններն արաբական կուռածները չէն զոր Գաղղիա Ժ. դարուն Արաբացիներէն փոխ առած է:

— 61երորդ էջը թիւ 7 եւ 8 հարցումներուն մէջ Մէճիտիէին եւ Քառօրդին քանի զոտ ընելն եւ նոյնպէս 75երորդ էջը 11երորդ հարցումին մէջ 1000 զոտն քանի Մէճիտիէ ընելը հարցուած է առանց գեռ գրամներու վրայ խօսուած ըլլալու:

— 67երորդ էջը նաեւ շատ մը ուրիշ տեղեր յաւելման, բարձման, բազմապատկութեան եւ բաժանման վրայ խնդիրներ տրուած են՝ առանց տակալին չորս գործողութիւններուն վրայ մեկնութիւն տրուած ըլլալու:

— 100 եւ 101 էջերը 6, 14 եւ 21երորդ խնդիրներուն մէջ թէ յաւելման եւ թէ բարձման վրայ խօսուած է եւ ասոնք պարզ բարձման խնդիրներուն կարգը գրուած են. այս պարագան տղան կը շփոթեցնէ, ուստի պէտք էր այս խնդիրներն առաջին երկու գործողութեանց վրայ եղող խնդիրներու կարգը դնել:

— Կոնյակէ էջ 108, 3րորդ եւ 4րորդ խնդիրներուն մէջ թէ յաւելման եւ թէ բազմապատկութեան վրայ խօսուած է. պէտք էր նաեւ այս խնդիրները չորս գործողութեանց վրայ եղողներուն կարգն անցընել:

— 103երորդ էջին մէջ բազմապատկութեան հասարակ աղէտակն գրուած է. բայց լաւագոյն կ'ըլլար եթէ ասոր պիւթագորեան աղէտակն ալ կցուած ըլլար, թէպէտ եւ այս՝ Ղէյսէնի թուաբանութեան մէջ ալ չկայ. եւ ասով տղան պիտի հետաքրքրուէր միշտ սոյն աղէտակնի դիմելու եւ քիչ ժամանակուան մէջ միաւորներուն իրարու հետ բազմապատկութիւնը մտքին մէջ պիտի խորագրուէր:

— 151երորդ էջը 176 թուին մէջ քառակուսի մը խարիսխը թող 3 կանգուն ըլլայ եւ բարձրութիւնն ալ նաեւ թող 3 կանգուն ըլլայ ըսուած է. միթէ քառակուսի մը մէկ կողմը միւս կողմերուն ալ հաւասար չէ. ուստի եթէ խարիսխը 3 կանգուն է՝ պէտք է անպատճառ բարձրութիւնն ալ 3 կանգուն ըլլայ: "Թող ըլլայ, բացատրութիւնը պարզապէս տղան շփոթութիւն կրնայ պատճառել:

— 152երորդ էջին մէջ եռանկիւնին եւ տրայէզիկն վրայ խօսուած է. միթէ պատշաճ չէր հոս սոյն խորանարդներուն ալ մակերեսայնը գտնելու կերպը բացատրել:

Ահա Քորուեան էֆէնտի թուաբանութեան մասին քանի մը գիտողութիւններ՝ որոնք սակայն սուտեւ չեն բերեր գրքին մեծագոյն մասին լաւ պատրաստուած եւ յստակօրէն բացատրուած ըլլալուն:

Սոյն թուաբանութեան ընթացքը կը վերջանայ 35ի մօտ թուաբանական բառերով, որոնք նշանակութիւնն ալ նշանակուած է:

ՄԵՐՏԻՉ ՍՈՂԻՍԻ



Ա Յ Ե Ն Ի Ա Յ Է Ր

1. ՋԵՆԵՅԳ ԲՈՒՆՍ

Հանգէս Աժմ. էջ 62 Մագաղաթեայ Աւետարանին "ընդանի վրէն || կաւ" տողն գրի մը անընթեանը թեման պատճառաւ "անխմաստ" գտած էի. պէտք է կարգաւ զայն "ընդանի վրէնկաւ" այս է՝ սեպտեմբեր 2-ի 1-ով, այսպէս կը պահանջէ արդէն իմաստն (սեպտեմբեր 2-ի 1-ով գրել տուաւ եւն), ունիք հայերէն բառ